

ԿՐՈՇԱՊԱՏՄԱԿԱՆ

ՆԱՐԵԿ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՀ

ՄԱՍԻՆ Բ.

ԲՈՒՐԵԴԱՅՈՒՄՆԵՐ

Աղօթքի յատկանական կողմեր. — Նաբեկը գրուած է, ինչպէս ըսինք, իրեւ ոգեգահիկ եղաւայր միանձանց խնդրանքով. տեսակ մը սպեսանի հոգեկան առօրեայ կարիքներու եթէ Դ. և Ե. գարերը քրիտունական պատմութեան մէջ սատուածաբանութեան և գնաւորութեան շըզաններ են, Միշին գարերը կարելի է կոչել առաւելապէս աղօթքի և մտահայեցութեան հանգուաւններ։

Նարեկը, իրեւ աղօթք, արտայայտութիւն է խոշոր չափով Միշին դարու մարդուն ապաշխարող կողիի ընդհանուր զիճաւկին և ժամանակի նկարագրին։ Զի՞ որ ամէն քայլափոխին Միշին՝ դարու մարդուն կը սպասէր որդոգայթ ու սարանք՝ նիւթուած սատանայի կողմէն, կամ իրմով պայմանագոր աշխարհի չար ուժերէն, և պէտք ունէր հետաքարար Աստուծոյ օժանդակութեանը, չնորհին, և սուրբերու բարիխօսութեանը։ Օրուան իւրաքանչիւր պահը իր փորձանքը ունէր, և նարեկացին իր աղօթք ներուն մէկ կարեօր մասը յարմացուցած է այդ պահերուն։ «Ընդ սկզբան բերման լուսոյ՝ զողորմութիւն քո ծագեա. ընդ ելից արեուն՝ արդարութեան արեգակնդ ի յանձնաթիւն սրտիս մտցէ» (ՁԵ. գլուխ)։ Սովորական աշխատանքի պահերու սկզբնաւորութեան՝ ուղղվեա՝ հոգւոյդ քո իմաստութեամբ զյաջողուած ձեռինս գործոյ ընդ հեծութեան ձայնին մաղթանաց (ՁԵ. գլ.)։

Նարեկի հրաշագործ համրափ տարածուելուն նպաստած է նաև նարեկի մէջ եղած թշշկական աղօթքներու պարագան, զիւահարին, լուսնոտին և նման հոգեկան խանգարութեամբ քիրաբերող։ Այսպէս աղօթքիրքը միայն «առափթք արտօնաթք

» պատճառք աղօթից չէ, այլ նաև ըստ պեղանիք զօրաւորք վիրաց անբժշկականաց՝ գեղք աղջողականք ցաւոց անտեսականաց, հնարաւորութիւնք բազմամասնականաց։

Հայը աղօթող է և կրօնական տրամադրութեամբ հարուստ Մեր պատմական միջավայրն ալ նպաստեր է այս տրամադրութեան ուժաւորութեան։ Հայուն գարերը մայուս վիշտով ու արիւնով ներկած են իր թեկերը, աշխարհը զինք վիրաւորեր ու լացուցեր է չարաչար, ու երկնքին կարօտն ու փափաքը անուչեր՝ իր հոգին։ Իր շուրջը ան քիչ անգամ գտեր է իր պաշտպանը, պատմութեան կատաղի ցուլը շատ է քաշեր անոր արգէն բզկոտուած մարմին վլորայէն։ Ճային հառաջանաց հեծութեան սրտի ողբոցն աղաղակին, ու իր աշքը՝ երկնքին, Վերին Ռեժին է ուղղուեր միւտ, անկէ կարենալ գտնելու կարելի ապաւելու։

Աղօթքը ուրեմն Աստուծոյ կամ երկնային ուժերուն ուղղուած աղերսանքն է, տենչն է, սքանչացման ու վշտի արտայայտութիւնն է այս Մեծ Ռեժին, որ աղօթաւորին համար կենդանի է և կատարեալ՝ ու կրնայ օժանդակ հանդիսանալ իրեն։

Ամէն ժողովուրդ կ'աղօթէ համաձայն իր նկարագրին և կեանքի բերութեամբ ըստ բարդիկ կ'աղօթեն տաճարներուն մէջ, հըրապարակներու վրայ և անտառներու խորը։ Պետքին կ'աղօթէ իր վրանին տակ՝ անապատի հոգին։ Զենքուն իր նասակին մէջ ջուրերու անդունդին վրայ է էսքիմացին՝ սահնակին մէկ, ձիւնահողմին տակ և զայրենին՝ իր իրճիթի շուքին։

Աղօթքը կրնայ հպիկ Աստուծոյ օրտին երբ անկեղծ է։ Այնքան աւելի հզօր է իր թուիչքը՝ երբ չէ ծանրացած աւելորդապաշտութեամբ և կրնայ բանալ իր թեկերը Աւետարանի սիւքերուն։

Հոգին նման է յոյներու Եւուեան կուռաւած ատափղին, կախուած երկնքի և երկրի միջև, որ կը հնչէ զգացութեամբ դոյլն հպութեամբ մարդկային կիրքերու մեծ անտարին մէջ։ Աղօթող հոգիները կրնան բազգատուիլ, ինչպէս ըսուած է, երածշտական գործիքներու հետ ։ Կան քաղցր հոգիներ՝ քնարի պէս հնչող, խանդու ու կրայոյզ հոգիներ միասիներու, որոնք կը հնչեն գայնամուրի նման, խորունի հոգիներ նման

թաւջութակի, և մեծ սուրբերու ոռոնց ձայնը կուգայ երկնքէն:

Աղօթք է նոյնպէս մոմք, որ կը հատնի
գանգազօրէն խորանին վրայ: Խուռակ՝ որ
կը բաւրէ իր հոգին կապոյտ խոյակներն ի
վեր: Աղօթք են սիւները, որանք խիջախ
ժայթքով կը բարձրանան դէպի կամարները
ու կը հրաւիրեն մեզ բարձրանալ իրենց հետ:
Աղօթք զանգակները խոր ու թրթռուն, հո-
գիներու անգոփին ու ցաւին վրայ կաթիլ
կաթիլ ինկող եղկ ու աներկրային: Աղօթք
է մանաւանդ արդար կամ մեղաւոր հոգին
երբ կը բանայ իր սրտին բաժակը երկնքի
գթութեան կամ կը թափէ իր արցունք-
ները սուրբերու չուքին:

Աղօթքը իրեւ յօրինում և արտայայ-
տութիւն, կը հպատակի աւելի սիրոյ կար-
գին, այսինքն սրտի կարգին, քան մտքի
կարգին՝ Աւետարանիներն ու Առաքեալ-
ները, ինչպէս նաև եկեղեցւոյ մեծ հայ-
րեն ու միստիքները, իբրեւ արտայայ-
տութիւններուն մէջ կը հետեւին աւելի սի-
րոյ կարգին (L'ordre de la charité) քան մըտ-
քին: Արտայայտման և ընդլայնման պա-
րագային, աղօթողը շատ յաճախ մէկդի կը
հրէ արամաբանութիւնը: Բանական ու բա-
ռական խորհրդածութիւնները պէտք է տե-
ղի տան գաղտնի արամաբանութեան մը
առջև, որ սրտին է:

իրաւ աղօթպղը ոչ մէջ ժամանակի կը
պատկանի, պատկանելու համար բողոք ժա-
մանակներուն, անիկա ինչպէս ըսինք բխում
է իր ցեղին և իտէվին: Եոյոր մշակոյթ-
ներու մէջ աղօթքի արարունենքն ու ար-
տայայտութիւնը յատկաներով: Ե իր ամե-
նէն նրին ու կարծր գփիներով: Վէտաներու
աղօթքը, չի նմանիր օրինակի համար զրա-
դատական ձևապաշտութեան, ուր կանոն-
ներու մէջ իսկեղուած է հոգին և ծիծաղելի
մանրուամանութեանց տակ մեռած բարյուա-
կանը: Այս ալ սեմական արիւնախնձ խըս-
տութեամբ պայմանաւոր և չափազանց կար-
ծըր ձեւակերպութեանց: Ան ամբողջապէս
գէպի բռութիւն ոգեհերէւացած տարածք
մըն է, մարդկային տկարութիւնը ողոքելու
ձգուող հոգերանութեան մը լուսեհէն ալիք-
ներով տարածուիլն է, մարգէն գէպի գուրու,
անխառն բանաստեղծութեամբ: Հոռովմէա-
ցիին համար աղօթքի հանգէսները զինուու-
րական խստութիւններ էին, որոնց ընթաց-

Քին ոչ մէկ թուլացում արտօնեիր էր, ու
որնք կը պատճռուիին մահուամբ։ Հին ժո-
ղովուրդներու բարքեիր խուզարկողները խօ-
սած են մեզի այդ արարողութեանց հանդէպ
տածուած պատկառանքնէն՝ ինչպէս ահէն։

Նարեկի մէջ աղօթքը չափազանց անձնական է, առանց ըլլալու սակայն անձնամէտ, և կամ ազգային բխում: Ասկիա անոր համար որովհետեւ նախ Նարեկին հեղինակը մեծ գրադէստ մըն է, երկրորդ՝ գրաքը կրօնական եսապաշտութեանց գարն է, ըլլալով հանգերձ համապարփակ ընդդանութեանց գարը:

Աւելի որոշ և ըմբռնելի ընկերու համար
աղօթքի գլխաւոր յատկանիշները, անհրա-
ժեշտ է գիտական նոյնական թիվ աղօթքը բա-
մէն բանէ առաջ ենթա մըր ի ու ամենէն
կինական ճգուտամեթքն մին մարդուն: Խ-
րաւամբ ըստուած է ոսկ որ իդաքը չունի
սրտին մէջ չի կրնար ունենալ աղօթք իր
շրթներուն: Մարդկային սիրտը լցուն է
չհանցող իդաքրով, աղօթքը բարիին և
ճշմարտին ճգուտամեթք է, աղօթքել հետեւաբար
ուրիշ բան չէ՝ բայց ներդաշնակումը մեր
փափաքներուն:

Եւ տակաւին պէտք է ըսել թէ աղօթ-
քը աւելի է քան իդէք, ան՝ հաղորդակցու-
թիւն մըն է Անոր հետ, որուն կ'ուղղուին
մեր աղօթքները Պիտի չշարունակեինք
աղօթել վստահաբար, եթէ չգիտնայինք թէ
կայ Մէկը որ մեզ կը լսէ: Որով աղօթքը
հոգեբանական ներքին հարկ մըն է, որուն
միջցաւ հոգին կը ջանայ գիտակցօրէն շրփ-
ման զնիլ ինքինքն Աստուծոյ հետ: Այս
զգացումը նախ որոնում մըն, յետոյ ծա-
նօթութիւն մը, ապա մափաքներու և իջն-
գրանքներու շարք մը: Կը պատմին թէ
Ֆրանչիսկոս ժամանեց կ'առանձնանար ա-
զօթելու համար, կրկնելով միակ բառ մը
Ասուածուածոյ: Ահա ճշմարիտ հաղորդակցու-
թիւնը աղօթքով եղած: Թող թէ քարձար-
գոյն արդիւնքը աղօթքին աստուծագիտու-
թիւնն է, և այլակերպութիւնը մարդկային
հաւաառնեն կ. ա. ինարոնին:

Աղօթքը տենէ մը և հազորդակցութիւն
մը ըլլալէ զերջ, ալեւամի ալ է՝ ուղղուած
Աստուծոյ: Առանց այս զերջին հանգաման-
քին, աղօթքը շատ բան կը կորսնցնէ իր
կրօնական նկարագրէն, ու կը մեայ հայե-
ցողական:

Աղօթքողները ուժի մարդեր են գերա-
զանցապէս:

Այս հակիրճ և ընդհանուր ըմբռնողու-
թեան մէջէն երը կը մօտենանք Նարեկա-
ցիի աղօթագրքին, անգամ մը ևս կը ճշշ-
մարտուի այն մեծ իրողութիւնը թէ աւ-
զօթքի համար ու է ձեւ ու փաստ գոյու-
թիւն չունին: ան ընդպարոյս և ինքնածին
մղումն է հոգիին: Ամէն ազգ և անհատ ա-
զօթած է և կ'աղօթէ համաձայն իր ըմբռո-
նումին: Աղօթքը իր տարրեր ժամանակնե-
րու և արտայայտութիւններու պարագային,
դուգահեռ է կրօնի պատմութեան և եղա-
փոխութեան:

Աղօթքի ձեին ու արտայայտման մէջ
հետեարար զասական ըմբռնում մը գոյու-
թիւն չունի, եթէ նոյնիսկ անոր զերպեր-
եալ հասարակաց յատկանիշերը զիրար ամ-
րողացնեն ստեղծելու համար աղօթքի ըմ-
բռնումն ու միութիւնը: Նարեկը աղօթա-
գիրը մը ըլլալէ աւելի՝ ողբերութիւն մըն
է, մեղքի խորունիկ զիտակցութիւն ունեցող
մարդուն, մտիկը զըսելու Ս. Օգոստի-
նոսի Խոսովանանիներուն, որ իր անցեալի
տրաում փորձառութիւններն ու հոգիին
շշագծերը կը դրօմէ Բուղթին: Ոչ մէկ
տեղ կարելի է գտնել այնքան լայն ձանո-
թիւն մարդուն հակասութիւններուն, տկա-
րութիւններուն չուրջ, որ քան Նարեկի մէջ:
Անիկ անհուն պարսաւագլի մըն է մար-
դէն մարդուն, պազատախառն խօսակցու-
թիւն մը Աստուծոյ:

Ոմանք մեղադրած են Նարեկացին՝ որ
ծայրայեղօրէն շեշտուած հակադրութեամբ
մը, կը բարձրացնէ զԱստուծ և կը ստոր-
նացնէ մարդը: Սակայն բանաստեղծ Նա-
րեկացիին մէջ և գեցիթեան Սերովիքէն կայ
և հոգետեսի բրազմաչեայ Քերովքէն», որ
իր արծուեթոիչ երեակայութեամբ և խոր
ներհայեցողութեամբ կ'արտայայտէ ներքին
մարդը, մեղքերու իր ամենէն անկահելի
մանրամասնութիւններուն մէջ:

Նարեկացիի անանուն վշտին արիւնոտ
կաթկիրութիւնը և մարդկելէն թշուառ
շունչը» աստուածային «բարի հոգիով զ
փոխանակելու իր ճիպը՝ թէև չունի մեր
ապաշխարութեան շարականներու տրամա-
նուշ ծորումը, մարդկային կենցաղի ալէ-
կոծեալ ծովուն վրայ, բայց միւս կողմէն
մեղի կը բանայ անյատակ անգունդները
մարդկային կեանքի ծովին, ուր մարդը
մեղքերու ծանր բռննութուն ատկ շնձաւ-
րեկեալ ու տարուքեր Աստուծոյ կը կար-
կառուի, սուզի կոկիծը սրտին և արցուն-
քի գետերը՝ աչքիրուն:

Միւս կողմէն սակայն հակառակ իր
երկոս կծկումներուն, խղճատանջ գալա-
րութեարուն և պակուցումներուն, ան յա-
նախ սրտաց համարձակութեամբ կը խօսի
Բարձրեալին հետո: Ասկէ կարելի է մակա-
րերել հետեւարար, եթէ Նարեկացին կը
նուաստացնէ իր մարմնեղէն խարիսուլ շին-
ուած քը՝ իր անուամելի իդձն է աստուա-
ծայնօրէն զայն վերականգնել՝ իրեւ «հո-
գեղէն տաճար», եթէ կը խորստակէ իր
խեցեղէն ամանը՝ իր նպաստակն է զայն
աւելի վայելչօրէն գեղակերտել և վերա-
ծել սոսկեղէն սափորին մը:

Աղօթագիրքը յաճախ կը գաղրի ըլլա-
լէ աղերսամի ու հաղորդակցութիւն, այն
քալցր լոյսին մէջ՝ որ կը սնուցանէ և կը
զօրացնէ հոգին, անոր վերննայելով եր-
կանային պարզութիւն մը, և կը գառնայ
փոխին ի փոխ, տխուր, գոռ, քնարական
ու ամեկի սուրեսա մը, ձնունդ որոյ շա-
փով միջավայրի ու ցեղի այլազան զգա-
ցութեարու և ոստնութեարու, բնութեան-
պաշտ Նկարչութեամբ տոգորուն:

Նարեկի ուղբերգին մէջ կայ շուրեբու-
ծածանումը, կոնկներու թաւալը, փո-
թորկահարին ճիչը և կախուղոյն սրտակե-
ցէք աղերսանքը, և այս բոլորը Պէտովէն-
եան բազմալարեան զոռ ու բրաւիչ ստեղ-
նաշարով: Ճոխ է իր բնութեան երանգա-
պնակը: Լոյծ տարբերէն մինչեւ հեռաւոր
ու հազիւ զգալի շուքերը, և մինչեւ հո-
րիզոնուող կարկառները բնութեան սքան-
չելիքներուն, կը տիրապետուին ու կը
թանձրանան իր գրչին ատկ, զոյն, զիծ և
եզր կազմելու համար իր մտածումին: Այս
մարզին վրայ իր փոխարերութիւնները —
միայն հմտութեան արդիւնք չեն, ոչ ալ

մտքի զուգորդութիւն, այլ արտակարգ ճառագայթումը, սրտին ներքին թելաղրականութեամբ հարստա, որ հանճարներոցն յատուկ է միայն:

Նարեկացին հանճարեղ ու ներուժ գըրագէտ մըն է, և աղօթքը իր գրչին տակ կը վերածուի բնութեան ու հոգիի համանուագի:

Ալօքէ եւ միսիթիականութիւնը. — Նարեկացին մասին արտայատուող մեր բոլոր հեղինակները, Նարեկանէն մինչև թորգոմ պատրիարքը, Նարեկը նկատած են միստիքական գրականութեան մեծագոյն արտայատութիւնը մեր մէջ: Տեսակէտ մը՝ որ արդիւնք է առաւելապէս Նարեկով պայմանաւոր ներքին մշուշին և իր շուրջ աւանդուած, հրաշապատում զբոյցներուն, Մական պէտք չէ մոռնալ որ միստիքները առանձին դասակարգ են, և կը ներկայացնեն գերադրութիւնը հաւատքի վիճակներուն: Անոնք իրենց զգայնութեամբը, աւելի ճշգր զգայարանքներով է որ կը հաւատան: Անոնց յատկանչական երեսոյթներէն մին է տեսակ մը սարսականութիւն աստուածեան հեղանիւթիւն հանդէպ, տես-

սակ մը ընկալչութիւն որ կը յայտնուի արտաքին, գրեթէ նիւթական հետքերով: Զգայախարութիւնը յանախ կ'ընկերանայ այս զգայութիւններուն ու կը լուսաւորէ զանոնք: Պչուցումը, հանդարտ հայեցողութիւնը այս վիճակին ամենէն պարզ ձեռքն են:

Զգացական տարրերու այս գերիշխանութիւնը տրամաբանող, զարդապետական դատումներուն վրայ միստիք վիճակներուն ամենէն մեծ յատկանիշներէն մէկն է: Երբեմն գէպի չնորնը իրենց արշաւին մէջ, անոնց ըրած հոգեկան նոր գիւտերը՝ իրենց գրականութեան ամենէն յանկուցիչ իռուզքներէն մէկը կը կազմէ:

Նարեկացին կարելի՞ է զետեղել այս

դասակարգին մէջ: Դժուար է պատասխանը:

Աւանդութիւնը կը խօսի ի նպաստ նարեկացին: Առտեր-ի տեսիլքը ոմանք իրը այդ կ'ուզեն շահագործել: Բայց մեր գրականութեան մէջ ո՞ր սուրբին ինայտած է այդ կարգի բախտ մը: Գրքին ներքին փաստերէն քանի մը հատը որոնք աստուածական տեսլերու վերաբերութիւններուն զնուած թէ աննցոմէ զուգորդուած: Թող թէ այս գերերանութեան առաջնորդող վիճակները պատրաստուած չեն երբեք: Անհիա տպաւորապաշտ բանաստեղծ մըն է որ արագ արագ լար ու տաեղ կը փոխէ: Իր զգայնութեանը մէջ կան տարրեր որոնք իր արտուսաց կարելի կ'ընեն: Անհրաժեշտ է նոր ձեւ գտնել, տարազելու համար ըստ եղծումին ու զգացումին, տեսիլքին ու հաւատամքներէ թելազրուած մտապատճեններուն, ուրուացող անդունդներուն ու Ս. Գրքի լաստերովը պարածածկուած կամուրջներուն մէջտեղը ծածանող իր նկարագրով:

Միասիքը, պէտք չէ մոռնալ որ կը յաւակնի գիտնալ աւելին՝ քան ինչ որ կարելի է ձեռք բերել իմացակնութեամբ: Եւ այս կարելի է հաստատել առանց արտայայտիչ պատճառի, որպէստեև հաստատումը արարք մըն է և կախում ունի հետեւարար զգացումէն և կամքէն: Անոր համար է որ կան երկու կերպ միստիքներ, անոնք որոնք կ'ուզեն և անոնք որոնք կը սիրեն իրենց հաւատքը և կարելի է ըսել որ միստիքականութիւնը կը կայանայ ձերբազատուելու, ըլլայ սիրոյ թափով մը և կամ կամքի ճիգով մը՝ այն սահմաններէն ուր հայեցողական բանականութիւնը զինք կը դնէ:

(6)

Եղիշէ ՎԱՐԴԱՊԵՏ